

ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԻ

Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի

ԳՐԻԳՈՐ ՇՂԹԱՅԱԿԻՐ ՊԱՏՐԻԱՐքի

Ե Ր Կ Ո Ւ Խ Ո Ս Վ

Երուսաղէմի Հայ Պատրիարքներու երկար շարքին մէջ, Գրիգոր Պարոնտէրին հետ կը յիշուի անունը Գրիգոր Շղթայակիր՝ իրեւ մին այս հաստատութեան ամենէն կարկառուն եւ բազմերախա իշխանաւորներէն: Արդարեւ, եթէ անհրաժեշտ ըլլայ միակ բառով մը որակել Շիրուանցի համեստ այդ կրօնականը, անվարան մեր շրթներուն պիտի գայ «սուրբ» արտայայտութիւնը՝ իր ամենէն նախնական ու իրաւ իմաստով: Սուրբ՝ իր հոգիով, սուրբ՝ իր կենցաղով, սուրբ՝ մանաւանդ՝ իր գործով: Ու այդ սրբազն գործին բարիքներովն է տակաւին կը լինան Երուսաղէմի Պատրիարքութիւն ու Միարանութիւն, իրենց երախտագիտութեան մէջ Շղթայակիրը ընդունելով իրը մեծագոյն բարերարը այս Աթոսին:

Շղթայակիր Պատրիարքի մեծագոյն իրագործումը եղած է փրկել Ս. Յակոբեանց Վանքն ու Միարանութիւնը զրամական ահաւոր պարտքէ մը՝ դիզուած՝ տասնամեակներու վրայ երկարող անպարտաճանաչ եւ անհեռատես վարչութեան մը պատճառաւ, առաւելաբար արդիւնք Պոլսոյ եւ Երուսաղէմի Աթոններուն վարչականորէն միացման: Պարտքին բարձումը, ինչպէս նաեւ Շղթայակիրի շինարարական եւ բարեկարգչական գործունէութիւնը գեղեցկագոյն էջը կը կազմեն այս հաստատութեան պատճութեան¹:

Այդ գործունէութեան զանազան երեսները կը բացայայտէ Շղթայակիր Պատրիարքի նամականին, որ այժմ կը գտնուի Պատրիարքարանին Դիւանատան մէջ: Ան բաղկացած է, մասնաւորաբար, 97 նամակներէ՝ որոնց մեծամասնութիւնը ուղղուած Պոլսոյ Յու-

1 Եզրայակիր Պատրիարքի կենացքութեան եւ գործումէութեան մասին տեսնել, ի միջի այլուց ա) Սիռոն, 1950, թ. 10-11, նուիրուած Եզրայակիրի: բ) Տիգրան Սաւայաննեանց, «Պատմութիւն Երուսաղէմի», 1931, Ա հատոր, էջ 668-672, Բ հատոր, էջ 690-749: զ) Ասուածառաւր Խոս. Տէր Յովհաննէսնեանց, «Ժամանակաբակամ Պատմութիւն Ս. Երուսաղէմի», Բ հատոր, էջ 5-81: դ) Յիշտակարան 1717ին Պոլս տպուած կիւրեղ Աղեխաներացիի «Գիրք Պարապմանց» հաստորին: ե) Յիշտակարան 1720ին Պոլս տպուած «Հարանց Վարքէիմ: զ) Յիշտակարան 1726ին Պոլս տպուած Կարեկացիի «Ազօրագիրքէիմ: կ) Յիշտակարան 1730ին Պոլս տպուած «Յայսմաւուրքէիմ:

Հաննէս Կոլոտ Պատրիարքին, եւ որոնք ամփոփուած են երկու մեծադիր տետրակներու մէջ։ Նամակները բնօրինակներ են, Շղթայակիրի կնիքով, եւ ապահովաբար Կոլոտի վախճանէն ետք բերուած են երուսաղէմ։ Իննունեօթ այս նամակներէն զատ, Դիւանատան մէջ կը գտնուին Պատրիարքական կոնդակներ, պարտամուրհակներ եւ այլ թուղթեր։

* * *

Նամակները նախապէս Դիւանատան մէջ պահուած են իբրև անջատ թուղթեր, եւ միայն 1907ին է որ, նորընտիր Լուսարարապետ Դաւիթ Վրդ. Տէրտէքեանի հրաւանգով, Զնքուշի նախկին առաջնորդ եւ ապա Երուսաղէմ հաստատուած Մինաս Վրդ. Ամրիկեան՝ զանոնք կը միացնէ իրեւ երկու տետրակներ։ Այդ տետրակները կը կրեն Դիւանատան 28ա և 28թ համարները։ Առաջինին չափերն են 34·5×28·3 սմ., իսկ երկրորդինը՝ 35·5×25 սմ.։

Առաջին տետրակի սկիզբը (իրականութեան մէջ՝ առաջին նամակի ազատ էջին վրայ) կը գտնուի Մինաս Վրդ. Ամրիկեանի հետեւալ արձանագրութիւնը.

Նորընտիր Լուսարարապետ Ս. Արոռոյս Գերապատիւ Տ. Գաւիթ Վարդապետ Տէրտէքեանի հոգացողութեամբ, Շղթայակիր Տ. Գրիգոր Պատրիարքի (իմբնագիր) նամակները, որ ի Կ. Պօլիս, առ Տ. Ցովհեաննես Կոլոտ Պատրիարքն ուղղեալ, որոյ կտրտածները կարկատելով հոս ի մի կարգ կազմեցի Մինաս Վարդապետ Ամրիկեանս յուսաղով ներողութեամբ Աստուծոյ արժանանալ ձեր բարի աղօթիւք զոր խնդրեմ հայցելով մեղաւորս. ի 1907 Սեպտեմբեր 4-ին։

Առաջին այս տետրակը կը պարունակէ 38 նամակներ ընդամէնը (28Ա/1 – 28Ա/38), բոլորն ալ ուղղուած Պոլոյց Յովհաննէս Կոռլուս Պատրիարքին։ Իւրաքանչյիւր նամակ, ընդհանրապէս, կը բաղկանայ երկու թերթէ (4 էջ), որուն երրորդ էջն է որ գրուած է։ Առաջին էջը կը պարունակէ հասցէն, մօտաւորապէս նոյն բովանդակութեամբ 38 նամակներու պարագային։ Ահաւասիկ օրինակ մը.

Աստուծով

հասցէ գիրս ի Ստամպօլ
ի ձեռն Տեառն Յովաննու
Աստուծարանն Վարդապետին եւ
մեծի Պատրիարքին.
հասցէ գիրս ի բարին։

2 Մինաս Վրդ. Ամրիկեանի կեամքին եւ գործումէութեամ մամրամամօրէն կամրադամայ, երբեմ շատ խստ գալուաւներով, Գամիկ Գէորգեան իր «Զըմբաւագաւում»ին մէջ (Խառը Ա., 1970, տպ, Սրբոց Յակոբեանց, Երևանիմ, մասմաւորաբար էջ 52-59, 145-146)։

Երկրորդ տետրակը կը պարունակէ 59 նամակներ (28Բ/39 - 28Բ/97) : Ասոնցմէ 33ը գրուած են Շղթայակիրի կողմէ Պոլիս գտնը-
ւած օրերուն, եւ ուղղուած Սրբոց Յակոբեանց Միաբանութեան.
ուրիշ տասնմէկ նամակներ գրուած են իր կողմէ, Երուսաղէմէն, եւ
ուղղուած զանազաններու. տասներեքը ուղղուած են իրեն զանազան-
ներէ, իսկ երկուքը համաձայնագրեր են: Վերջընթեր տասներեքին
մէջ է իմիաձնի Արքահամ Կաթողիկոսին նամակը, Մարտ 1734
թուականով (28Բ/85): Ամբիկեան Վարդապետ հետեւեալը կը գըէ
առաջին էջին վրայ (իրականութեան մէջ՝ թիւ 28Բ/40 նամակի ա-
ղաւա էջ).

Սոյն այս 59 կտոր նամականեաց Շղթայակիրի ժամանակ
գրուածներուն որ 33 հատը իրեն (ինքնազիր) նամակ-
ները ի կ. Պոլսոյ յերաւասիմ առ գործակալ եւ կառա-
վարիչս վաճառց գրածներն է.

Եւ դարձեալ իրեն (ինքնազիր) նամակներեն 13 հատ,
երկուէք մուրհակ եւ տասնըմէկը առ զանազան անձինս
գրուած.

Նաև 13 կտոր նամակներ ժամանակակից գանազան ան-
ձերէ առ ինքնի, եւ առ իւրայինսն գրուած. այս երեք
կերպ նամակներն հոս իւրարւ եւնեւ կցուելով՝ ի միասին
կազմուած է, որք իրենց կարգով կ'նեսնաւին.

Ընդամենը միանգամայն 59 կտոր ըլլալով:

Նորընտիր Լուսարարապետ Գերապատիւ Տ. Դաւիթ-
Վարդապետիր Խոգացողութեամբ նամակներուս կը-
տրուածները կարկասուելով կազմեցի Մինաս Վարդապետ
Ամբիկեան յուսալով ներազութեամն Աստուծոյ արծա-
նանալ քարի ազօթիւ ձեր մեղաւորս: 1907 Հոկտեմ-
բեր 4-ին:

Նամակներուն աւարտին գտնուող Շղթայակիրի կնիքը յաճախ
վերցուած է, յայտնի չէ թէ որու կողմէ. այսպէս է պարագան նա-
մակներու մօտ կէսին համար: Կնիքը կարմիր մելանով է, հաւկթա-
ձեւ, վարդապետական գաւազանով մը, եւ կը կարդացուի՝ «Գրիգոր
Վարդապետ»:

Մեր օրերու իմաստով ստորագրութիւն գործածած չէ Շրդ-
թայակիր իր նամակներու վերջաւորութեան, սակայն միշտ յիշած
է իր անունը, հաւանաբար այդ ձեւը բաւարար նկատելով: Այսպէս,
օրինակ, կաւարտէ իր թիւ 28Ա/5 նամակը, ուղղուած Կոլոս Պատ-
րիարքէ.

«...Եւ Տէր յաջողեսցէ զամենայն զգործս նոցա ի քարին:
Եւ ողջ լեր ի պարծանա հաղոյս Գրիգորի, ո՞հ, որ ի Սուրբ
Լուսաւորչի Կիւրակին որ վխորհուրդի զգիրս զրեցի
ստիպով՝ վայ ինձ՝ բայց նարմ ինչ. բայ ե»:

Նամակներու ընթերցումը բաւական դժուար է, որովհետեւ
Շղթայակիր չորս էջնոց թուղթին միայն մէկ (երրորդ) էջը գոր-
ծածած է ընդհանրապէս (բացառիկ պարագաներու միայն ուրիշ է-

չի անցած է), եւ հետեւաբար դրած է մանր ու կրճատեալ. էջը լման գրելէ ետք անցած է լյայն ձգուած լուսանցքին եւ լայնքին երկար տողերով շարունակած. պսոր աւարտին՝ գործածած է էջին վերփ անկիւնները, այնպէս որ փոքր պատառուում մը բաւական կը գըժուարացնէ ընթերցումի աշխատանքը: Խսկ երբեմն ալ նամակները անդուհցուցիչ վիճակով հասած են, խոնացած կամ փոտած; Բարեբախտաբար այսպիսիներ քիչ են թիւով:

Շղթայակիր Պատրիարք նամակներուն համար տարեթիւ գործածած չէ. վերը, էջին աջ անկիւնը դրած է միայն ամսաթիւը. օրինակ. «Փետրիվար զ.» (6): Կազմովը, Հ. Ամրիկեան, դասաւորած է նամակները ըստ ամսաթիւի, հետեւաբար ստացուած է շատ անպատեհ կացութիւն մը: Ուրիշ անձ մը, հաւանաբար Տ. Աւալյանեանց կամ Աստուածատուր Եպո. Յովհաննէսեանց, նամակները թւակարգած է, 1-97, երբեմն ալ ամսաթիւին քով փակադիծի մէջ դնելով իր կողմէ տարեթիւը, մանիշակագոյն մելանով: Ներկայ հըրատարակութեան մէջ պիտի ջանանք, կարելի եղած չափով եւ հետեւցնելով Սաւալանեանցի, Յովհաննէսեանց նպիսկոպոսի եւ ուրիշներու պատմութիւններէն՝ դասաւորել զանոնք ըստ տարիթիւի, պահելով հանդերձ սկզբնական համարները, 28Մ1, 28Մ2... եւայլն:

Որոշ է որ Հայ Երուսաղէմի վերոյիշեալ զոյդ պատմագիրները օգտագործած են Շղթայակիրի նամակներն՝ իրենց երկը պատրաստած ատեն: Սակայն անոնցմէ ո'չ մէկը իրեւու աղբիւր կը լիչէ Շղթայակիրը, հակառակ որ Սաւալանեանց նամակներէն մէջբերումներ կ'ընէ երբեմն:

* * *

Շղթայակիր Պատրիարքի նամակները մէկէ աւելի կողմերով հետաքրքրական եւ կարեւոր են:

ա) Ամէն բանէ առաջ, անոնք Շղթայակիրի իսկ ձեռքով գորուած թանկագին յիշատակներ են, ուր կը պատկերանայ այդ մէծ եղեղեցականին եւ ազգասէր անձնաւորութեան հոգին, իր ամբողջ գեղեցկութեամբ: Եւ իրապէս, ամենէն նեղ ու վշտալի վիճակներու իսկ, նամակագիրը երեւան կը բերէ համբերատար ու մանաւանդ մարդասէր ոգի մը, որ իր ուրախութիւններով կամ ցաւերով, իր մտահոգութիւններով կամ պարզ տեղեկատութեամբ իսկ կը յուղէ ընթերցողը, այսքան տարիներ ետք:

բ) Այդ նամակները մանրամանորէն եւ օրը օրին կը պատկերացնեն այս հաստատութեան կեանքին առենէն փոթորկու եւ տապնապալի շրջաններէն մին, երբ

(1) Շղթայակիր, իր Պատրիարքութեան առաջին շրջանին, մեծագումար պարտքը կը վճարէ հանգանակութիւններով եւ տնահսական-վարչական իմաստուն կարգադրութիւններով.

(2) Երբ, իր Պատրիարքութեան վերջին շրջանին, ստիպուած կ'ըլլայ Պոլիս երթալ եւ անձամբ հսկել դատական այն գործութիւններուն, որոնք կը տարուէին Երուսաղէմի Հայ և Յոյն Պատրիարքութիւններուն միջեւ, այս վերջիններուն՝ Ս. Յակոբեանց Վանքի սեփականութեան չուրջ յարուցած ոտնձգութիւններուն պատճառաւ:

գ) Քանի մը նամակներու մէջ, Շղթայակիր Պատրիարք յուղումի եւ վշտակութեան ամենչն խոր արտայայտութիւններով կը զուժէ մահը իր սիրելագոյն օգնականին՝ Հանա Վարդապետի, որ երկար եւ տառապալի հիւանդութենէ մը ետք կը վախճանի 11 Յուլիս 1733ին եւ կը թաղուի Ս. Փրկչի գերեզմանատունը։ Այդ նամակները կոկիծի աղաղակներ են, խորապէս զգայուն էութենէ մը պոռթկացող, որոնք այնքան ցայտուն կերպով տողերէն զուրս կը բերեն Մարդը՝ գործելու եւ խորհելու իր կարողութիւններէն ժամանակաւրապէս կտրուած։

դ) Նամակները լոյս կը սփռեն ժիշտարու Երուսաղէմի հայթուրք եւ հայ-արաք յարաբերութիւններուն վրայ. մարզ մը՝ որ այնքան քիչ ուսումնասիրուած է ընդհանրապէս։

ե) Գրիգոր Շղթայակիր Պատրիարք նամակներուն մէջ կը գործածէ ժողովրդական պարզ, երբեմն անոտալ լեզու մը, արաբերէն կամ թրքերէն բառերու գործածութեամբ վիրաւոր. այդ լեզուն հետաքրքրական է՝ Արևմտահայերէնի զարգացման պատմութեամբ զրադուներուն համար։ Շղթայակիր, այսուհանդերձ, իբր փայլուն աշակերտ Վարդան Վլու. Բաղիշեցիի, գործածած է շատ մաքուր, թէեւ կամաւոր խրթնութեամբ ծանրագնաց գրաբար մը, ինչպէս կը փաստեն իր տաղերը³։

* * *

Շղթայակիր. Պատրիարքի գրական ժառանգութեան (նամակներ, պատրիարքական կոնդակներ, տաղեր եւայլն) անդրադարձած են շատեր, եւ երբեմն ալ կատարուած են մասնակի հրատարակութիւններ⁴։

Ներկան առաջին լուրջ ձեռնարկն է ի մի խմբելու եւ հրատարակելու մեծ եկեղեցականին այդ ժառանգութիւնը, թանկարին ինչպէս Հայ Երուսաղէմի, նոյնպէս ալ ամբողջ Հայութեան համար։

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

Յ Յ. Ա. Անասեան, «Գրական Ամոյշներ Գրիգոր Շղթայակիրից», էջմիածին, 1950, Մարտ-Ապրիլ. Միոն, 1950, Հոկտ.-Նոյեմբեր:

4 Օրինակ, Գարեգին Վրդ. Յավսկինաց, «Գրիգոր Շղթայակիրի մի մակը Յովհաննէս Կոլտստին», Արարատ, 1915, էջ 11-17։ Գ. Մ. Բամբուրինան, «Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի ... նարայատ կոմքակը...», Շոշակաթագիր, 1970, էջ 66-80 (կը պարուակէ նաև Շղթայակիր մէկ նամակը)։

ՆԱՄԱԿ ԹԻՒ 1 (18Ա)

ՀԱՍՑԵ

(Չումի : Ապահովաբար էջը պատռուած)

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

ՅՈՒՆԻ Կ. [1724]¹

Գերազանց վարդապետիդ՝² իմ աշացս լուսոյդ՝ կրկին այս ինչ յայտ լիցի. զի յիրաւի ամենայն ոք իրոյ բարեկամին որ ոչ լուիցէ՝ զիւրն կրէ ըգդառն զվաստակ. այսպէս եւ ահա ինձ դիպեցաւ. զի քանիցս համայնք մեզ ասացին՝ վասն Յովանիսին, թէ քեզ ի դմանէ վնաս հասանելոց եւ ոչ օգուտ այլ եւ յապաղումն տալով՝ իրը թէ խաթր շահելով՝ զանց արարի. եւ ի մեծի Պատեքին զինի՝ ասացին մեր սրտացաւ բարեկամ եղարքն թէ թոյլ տուր՝ զի տիրացուք ընդ մեզ եւ ոչ թոյդ. ոչ թէ վասն սիրելոյն՝ դիտէ Աստուած՝ այլ վասն զի մի՛ գժուութիւն ինչ ծնցի. եւ ասս մնալով վիրապին՝ այնմիկ՝ արձարծեաց զիւր զշարութիւն. եւ յետ իշանելոյ մեր Խորայէլ վարդապետին ի Յովապէ այս ինչ իր դիպեցաւ. զի ի Սրբոյն Մովկիմայ քահանայի տօնին ի Նարաթու երեկոյին զՄրրոյ Յարութեան դուռն բանալ տուաք և անդ զգիշերն մնացաք. եւ ի կրտակէլ իրեւ եկաք զանխով յումեքէ՝ Պատրիարքարանի դռնապանն ասաց՝ թէ յերեկոյին մինչ ես քեզ զկերակուր բերի եւ գարճայ զդրան վակն զմին բացեալ էին եւ զմինն ոչ թողեալ զնացեալք են.
(Երկու բառ անընթեննի) քանիցս եղեալ էր ի հերուն հետէ. եւ զանց արարեալ էի, այլ ոչ կարացի ժուժել. յերկուշարաթի ի սեղանոյ վերայ յիշեցի ընդ ո՞ր վնասու խոյոյ՝ զայդ ընդ իս առնէք. եւ զինի անտի մեր եւանելոյն, լուայ թէ շշունջ ինչ անկեալ է ի մէջ միաբանաց՝ թէ այս որպէսն բան է՝ զի զին միաբանն՝ գող եւ մարդասպան եւ պոռնիկ ասէ, որ եւ բնաւ հին եւ նոր ոչ է յիշեալ իմ. նաեւ ինքեանց ասելով՝ թէ զայդ զրոյցդ մի՛ յիշեք. եւ յետ լսելոյն՝ ոչ ետու լուութեան, այլ կոչեցի ի Սուրբն Ստեփանոս զհամայնս եւ ասացի թէ խորհուրդ իմն անկեալ է ի միտու իմ իմանալ՝ թէ քանի՞ հին միաբանք գոն յառաջ քան զիմ վարդապետին՝ գալն աստ՝ զի տնտի ի վեր՝ նո՞րք կոչին ըստ մեր կարծեացն. եւ դատան թ (2) Յովակիմքն, շշման երեմիայն եւ Թօփալ Պաղուասարն. զինի ապա սիրով հարցի թէ սոքա՛ են հին միաբանքն, ուրեմն իմ գողք սոքա՛ են, գողք ազատ էք. արդ՝ Հարցից զձեզ՝ կարե՞ն սոքա առնել զողութիւն. եւ ոչ երբեք, ես վասն սոցա երաշխաւոր. արդ՝ ընդէ՞ր է զայդ չար անոնդ հանել՝ թէ հին միաբանաց թշնամի է վարդապետն՝ ո՞վ է հին միաբանն. եւ յայտնեցաւ բանն առ թ (2) ոմանս. մինն կարգաւոր եւ միւսըն աշխարհական. տէր Յակոբն եւ համթեցի Սարդին. եւ զինի այս զննելով՝ յայտնեցաւ կատարելապէս առ. հին արուսէկին անկելոյն յերկնից՝ եղ-

¹ Տարեքիւը աւելցուած է յետոյ, քերեւս Աստուածատուր նպա. Տէր Յովանիսն ետացի կողմէ: Յետազայ բօլոր Յամակերում պարագային, կարքագիծ մէջ դրուած քուանիներու համար նկատի պէտէ է ումենալ այս բացատրութիւնը:

² Բաղդաւած է Պալոյ Յովիանին Կոլոս Պատրիարքին:

³ Ոյսերիմ հակառակորդ:

⁴ Կ'ակնարիկէ Կոլոյ Պատրիարքի Երաւանպէմ ուղեւորութեան (1713 - 1715):

բայրն՝ որ պապան չարեց, որ ի մէջ միաբանաց այսր անդր անկեալ առէ՝ թէ Եղարք զմեր զի՞ն միաբանից քաշածն՝ փայտանդն այլ ոչ կարէ քաշել ի դորա ձեռքն. կողորմիմ ձեզ՝ ո՞հ այս որպիտի՞ բան է: Կասնորոյ եւ մեր որդի վերին՝ յայն ատենի ասաց միաբանից՝ թէ Եղարք՝ քանի որ այս մարդու ի մէջ մեզ եկեալ է՝ զի՞նչ պակառութիւն գոյ ձեզ ասացէք հրապարակաւ. թէ ի սեղանն, թէ ի հաներձն եւ թէ յայլ իր ինչ համանգամայն. որո՞յ զի՞նչ արարեալ է ասացէք, որ ունի իշխանութիւն առնելոյ եւ ո՞չ է արարեալ. եւ համայնքն աղաղակեցին թէ գոյ եմք եւ եւ լրեցի, եւ սիրով արձակեցի: եւ ի միւս օրն կոչեցի քանի մի ի գլխաւորաց եւ զմի ի յարեղայից՝ Շամայ տեսուչ կարգեցի. եւ ապա ասացի ցվասակամիտն՝ պա՛պա՝ դու այլ դնա ի Շամ նիստ՝ ի տեղու մի՛ կալ մնալ զի ոչ կարեմ այլ համբերել. երկու անդամ ի ձեռաց պարտատիրաց ազատեցի ասս դրամ տալով, եւ այսքան լաւութիւն արարի ընդ քեզ և ոչ գիտացեր՝ կրկին լաւութիւնն. յամի ամի (լուսացին վրայ) ձ (80) զուու քեզ խարչլի տամ, նի՞ստ կեր եւ զի անարգեա, զի գիտեմ որ չնորհակալութիւն ի պիտի բերանդ ոչ գոյ. եւ նա յապուշ եղեալ ել վաղվաղակի արտաքս՝ զի գիշեր տիրութեան անկաւ ի վերայ իւրն. եւ կրկին զգեցաւ տատան զի՞ն բարեկամն իւր՝ եւ այսր անդր անկանելով՝ միջնորդս ի մէջ ձգելով՝ թէ ի Շամ ոչ նստիմ, այլ ի Հալապ թող զիս յոէ, եւ կամ թէ ընդէ՞ր զայր ընդ իս արար, զի ես զՊալատցիս ընդ ինձ բարեկամ արարի. զՊավուտանի բանն ես շինեցի, եւ Է՞ր է այս զՊավուտիւնն ինձ եւայլն: Յետոյ ասացի թէ զՀալապ ինդրելն՝ միտքն ի բարին չէ՝ այլ վասն ձեր խաթերն թող դնայ՝ բայց յիմ բանն թող շխառնի. եւ այսպէս եղերեցաւ իրն զի ընդ շըրիՓ քաղաքապետիս մերոյ ի Հալապ գնալոց է. մի՛թէ առ պալիքէնիցին պառկի. մեղայ' ո՛րդի, մեղայ' Եղարք՝ այս յի՞նչ ժամանակ հասանք վայ' ինձ. այսպէս իմա՞ զի ի Հալապ չուելոց է Հայրն չարեց եւ խառնակութեանց. լը-այ՝ զի եւ իւր որդեգգիր Ղազարին նշան եղեալ է, եւ բնաւ ոչ զադարի ի չարեց. յիւր զլուխն եցիք իւր չարութիւն. զայր զիրն Պալատու իշխանացն տուր թէ պատշաճ համարիս. եւ նախիպն ի վաղին գալոց է աստ. եւ դեռ եւս քաղաքեան յայտնի չէ թէ ով է տեղոյս՝ եւ այլ իր մի ոչ գոյ:

(Վերի անկիւնը) եւ որք զմեզ հարցանեն՝ ամենեցուն ի մէնչ զողջոյն եւ զօրհնութիւն մատո՛. եւ որդեացս եւ եղարցս Սարգիս աստուածաբան վարդապետին, Պետրոս, Թօմաս եւ Երեմիա վարդապետացն, իմ Սուրբիասին, զալֆայ Սուրբիասին, Գաղպարին, Պետրոսին, Յակոբին, երկու ձարգուց՝ զԱստուծոյ օրհնութիւն յոյժ կարօտիւ՝ եւ սիրով ընծայեմ. եւ ից թէ գրտեալս տեսանիցէ միւս անդամ զմեզ Հա՛րբ ձերով ձագախառն երամովքն. ա՛յ Աստուած՝ զո՞ւ յաջողեա՞, զի կամ ի մէջ ապերախտացս վշատացեալ. այլ համբերեաց վասն տեսան. եւ ողջ լեր բաղմածինդ հանդերձ որդովք բերիքացեալ ի տէրն ամենայնի. ամէն:

(Նամակի վերի անկիւնը) ի Յունիսի է (7) իմս ձեռամբ ծրեցաւ յերուաղէմ:

5 Կակնարէ Յովհաննէ Համան վարդապետին, առ Վէրիուրեան պաշտօմին կոչուած էր Եղբայակի կոչմէ Հ Հակունիքը 1717 բառակիր առաջին կոմիտով. Կուտէ զըռուած. Համան նոյն պաշտօն պահեց միմէնի իր ցաւակի վախտանք. Ա Յունիսի 1733ին:

6 Կակնարէ Յովհաննէ Պալիքէնիրցիմ, առ Բայիսան Եղբայակի Պատրիարքութեամ կոչուիլը, զամէի աշխարհական փախտարարն էր (պատա, նազը): Ան մն բաժին ունի Հաստատութեամ տեսեւութեամ յոսի յանձնանումին մէ?

ՆԱՄԱԿ ԹԻՒ 2 (21Ա)

ՀԱՅՑ

Ի Ստամպօլ՝ ի ձեռն Տեառն Յովաննու
աստուածաբան վարդապետին եւ մեծի Պատրիարքին
անրացիկ հասցէ գիրս ի բարին:

ՀԱՅԱՆԴԱՎՈՒԹԻՒՆ

Է

Վարդապետիդ իմոյ մեծի՝ դարձեալ եւ այս ինչ սիրով յայտ լիցի.

Ցունիս ժն [1724]

Զի ի Ցունիսի ժք (12) գիր եկն ի Բերիոյ Յոյն յումեմնէ մեզ բարեկամէ, թէ այս ինչ եղեւ՝ զի Բիւզանդիոյ ձեր Պատրիարքն մէկ Փէրման Մարոնոց վասն Հանենալ յղեալ է թէ Մարոնիք՝ ոչ առաջնորդ՝ ոչ տեղ՝ եւ ոչ եղեղեցի ունին. եւ փաշայն զամենայն ազգս զՅոյն՝ զհայն՝ եւ զԱսորին կոչեաց՝ դատաստան արար եհարց՝ ամենեքին վկայեցին թէ սուս է այդ բանդ՝ եւ ինքեանք գիր հուճէթ եւ Փէրման Հանին՝ թէ հին ազգ են և (100) տարեն ի վեր. եւ համայնք ի վերայ այս բանի՝ Հանդերձ մեծամեծ այսներօք արգ՝ ետուն, եւ այլ ո՛չ է գրեալ թէ որպէս եղեւ արզն՝ եւ ի Մարոնոց շատ դրամ զնացեալ է. եւ իմ ի կարծի եղեալ թէ մի՛ գուցէ ընդ քեզ մաքառիցին այդը՝ եւ կամ աւանիկ ի տագնապի՝ Աստուածոյ համար ստիպով ինձ ծանո. եւ Միքայէլ վարդապետն գրեալ է թէ ծգ (16) ոդոյ համար դադու արզ են յղեալ սուրկունի² որ մինն ես եմ գրեալ է՝ եւ մինն Ասորոց վարդապետն. եւ թէ ահա զԱրմապեին յղելոց եմ ի Ստամպօլ՝ գրեալ վարդապետին զի մեզ եւ նմատիրութիւն առնիցէ: Արգ՝ ա՛չաց լոյս, թէ հանր է՝ բան մի արա՞ զի հաշտիցին ընդ միմեանս եւ զիսազալութիւն առնիցեն. զի ասի թէ մեր Հայոց պադին միայն ին (25) քիսա³ պարտք կայ. եւ մարդ չի գիտեր թէ զի՞նչ արասցէ՝ թէ թողուցու՝ ահա ամէնք կորեան. եւ թէ ո՛չ ահա այսպիսի փորձութիւնք գոն. միթէ Աստուած իւրեանց ճար առնէ. եւ զմեզ յիւրեանց չարեց ազատէ՝ զի կարի յամառեալք են. եւ զայդ մարդս Արմապեին շահեա՝ եւ այնպէս օգնութիւն արա՞ զի ի քեզ ցաւ չհասնի. եւ տեղոյս նախիպ է Փէխտին⁴ ի Ցունիսի ը (8) ի քաղաքս ենոտա՝ գնացին թէրծիմանքն յողունել. նախկին զրոյցն այս՝ թէ Աստուրն մինչեւ յե՞րբ մնայ ի տեղն՝ խեղճ եղեալ է. թող փաթրիքն⁵ արզ մի տայ՝ որ ողուլ ուշաղքն յԵրուսաղէմ գան, ինքն չի զայ. եւ թէ զայ՝ ի վանաց բանն չխանմպի. եւ գիտեմ զի Հալապայ փաշայն զնա

1 Խնդրագիր:

2 Ալսոր:

3 Քանի: Ըստ Պարզեւ Վ.րդ. Վրբանէսեամի (Սէռն, 1950, Հոկտ. – Նոյեմբեր, էջ 309ի ծանօթուրին), իւրաքանչիւր քանի հաւասար էր 500 գանեկամի:

4 Դաւաւարքի փոխանորդ: Բաւակամ կարեւոր պաշտօնեայ, այս տանօ, Երուսաղէմի վարչակամ մէժնեային մէջ:

5 Թարգման: Երաւաղէմի երեք Պատրիարքութիւնները, իմշպէս նաև այլ յարամութիւնները, ունին իրենց բարգմանները, կրօնականները ըմբհամբագէն, որպէս ձեւավ մը յարարեւութիւններու օգակն են Պատրիարքութիւններուն և կառավարութեամ միջեւ:

6 Պատրիարք:

իթւախ՝ կ'առնէ՝ այլ իւր մունաթօն լինի շակ է՝ եւ այսքան խօսիւք յայտ որ տիրութիւն կ'առնէ նմաւ։ Այժմ զայս խորհեցայ՝ զի ասես հաջի Մելիտոնինծ որ գիր մի սմա գրէ՝ թէ Աստուրին մի առներ տիրութիւն, եւ զայն եւս թէ փաշյին եւս գրեա որ տիրութիւն չառնէ, զի հախիպի խօսքն եւ գիրն յոյժ յանցնէ առ Հալապու փաշյան եւ ես ահա գրեցի Միքայէլ վարդապետին եւ ըզ-սուրկունի սուրէթն այլ յղեցի։ Աստուծոյ համար վարդապետ զգոյշ լեր ի Հալապու բանէն զի մի զորովայթ ինչ զիցեն։ Եւ գրեալ են մեզ թէ Կիլիկիոյ կաթողիկոս գետեւո ոչ գոյ՝ լաւ չէ այդ անսերունչ թողուին այնչափ։ Եւ թէ միւս խորհուրդն ասիցես՝ փառն թեմին որ ատան լինի՞ յոյժ լառ է, բայց երկնչիմք զի տաւաճիքն բազումք լինին եւ աջապահերն՝ որբան կան կան՝ դըմուար թէ յայդ բանդ ի գլուխ երանէ. զի անյագ են յուտելն եւ ի չար գործելն։ մի՞ տար յիրար՝ ցաւ մի այլ նոր կ'անես քեզ եւ մեզ. եւ թէ համդարսութիւն Աստուծ տայ՝ եւ ուխտաւոր, եւ տէր տացէ զի օրհնեալ սրտիկդ բախ լիցի, մէկ լ (30) կամ Խ (40) կանգուն Փառնկի քիմիայ, կարմիր՝ գումիզ, դեղին լինի եւ լաւ։ եւ ի (20) կանգուն Փլէնաստիկ(?) առլաս լինի կարմիրն լինի, եւ աղէին։ Եւ շատ բան ի գիր մի գրեալ էին եւ յայլազդի ……. (մէկ բառ) առւելաւ. նա զուրասաննդն(?) զինքն (լուսամցին վրայ) առեալ գնաց գրեցն կորաւ՝ ոչ թէ մեք յղեցաք զինքն. ինքն իւր բանին գալրց էր։ Աստուրին վասրն ի աեղդի մուզայիթ թող լինին տղայքն. եւ թէ փաշյայն գիր մի գրես լաւ է ընծայիւք. եւ բնաւ գիր ոչ եկն ի քէն, եւ թէ ուխտաւորքն եկին եւ Սուք-իասն ընդ նոսա. եւ քո որպէսութիւն ո՞պէս է. եւ զմերս թէ Հարցանեա՛ Տեառն փառք ո՞ղ եմք, այլ վասն պատահմանցն տրում եմք. տէր հոգասց։ Պապայն շարեաց ի Դամասկոս գնալոց ի ընդ շէրիֆին մախալով դառնացեալ յոդի իւր. Փէրման մի աստ ես զայտ¹⁰ առնել՝ թէ ով որ իւրն մուրթամ¹¹ ա-սէ՝ իհսար¹² լիցի ի Հուզուրն¹³. եւ այսպէս պիտիր կորի գնայ։ Թէ պէտք չէ Պալատցոց գիրն յիտին՝ մի ցոյց տայցեն. եւ վասն խցանս բանալոյ՝ մի բարկութեամբ արձարեսցես՝ զի այլք լսիցեն. ……. (Երկու կարճ տոպ աւրեւած) զի յայդ օրն ի սրտի նեղութենէն գրեցի. զանցեալ ամի զէկէլուրի եւ ըզ-կիսէրի¹⁴ աշխտէրն համառօտեալ ի փոքր թիստի վերայ ահա յղեցի, զի ընթերցցես՝ եւ միամաթիցիս. դիտեմ զի խնդրես զծանդ զամենայն սրպէսն իմանալ. նուիրակութիւնն ոչ գրեցի. Դազպարի պարտքն ի վերայ մեզ է դեռ հազար զոռու. զնաւի վնասն Սուքիան գիսէ թող պատմէ։ Եւ ողջ լեր ի պար-ժան հողոյս Գրիգորի որ ի Յունիսի ծն (15) զգիրս ծրեցի. բաւ է։

Դարձեալ ծանծաղս յամենայնի դարձեալ վերակրկնեմ զի՞ ներքոյ դրեալս ի զլուխս բաժանեմ. նախ Աստուրին բան հալ մի անել փաշյայիս մինչդեռ չէ հուսեալ։

8 Մեծանաւուս ամիրա, որ մեծապէս օգտակար եղած է նրօւսակէմի Հայ Պատ-րիաքութեամ. Յիրական նուշըներով եւ Պալոյ կերպանական կառավարութեան մօս ի նը-պաստ նրուսակէմի վանքին կառարած ապէնցիկ միջնորդութիւններով։

9 Օրինակ, պատմն (ընհամարապէ երավարտակի, երամանագրի կամ դիմում-նազրի)։

10 Գրել տալ, երաման մը զրաւոք ստամալ։

11 Աւխտադրուժ, ուրացօք։

12 Նեղուի, ննջուի։

13 Ամենակալ, Ասուած։

14 Սուտքի եւ ելքի (տետրակի)։

յանձնարարութեան գրեսցէ՝ այլ ի մէնջ հեռի. զի մի՛ ի մէնջ կարծեսցէ. զի բանն Աստուրին ի նմանէ է: Երբորդ զմարոնոց բանն թէ եկեղեցի եւ առաջնորդ ջունին՝ անյայտ առնել զայտ զրոյցս՝ զի շատ ջուր կվերցնէ. եւ մեզ միաս. եւ յայտնի եղեալ թէ ունին ինքեանց գլուխ: Զորբորդ՝ ի վերայ Ռէջէպ փաշայի արած Հուջէթին¹⁵ թէ ամենայն ոք յիւր եկեղեցին գնայ. եւ օտար երէց այլ չմտանէ յորիշ աղքաց մէջ. սաստիկ կտրուկ Փէրման եւ ոչ այլ ինչ բան յերկուց կողմանց սուրկունութեան անունն բարձրցի. եւ սառափներով եւ ալթի ճէմիաթով ընդ միմեանս սէր եւ հաշտութիւն. եւ յղել ի տեղացդ խառ զաղութեամբ թարց կռուոյ. եւ որքան կարես զեեզ ի բաց հան ի նոցա խոր հրդոց, շինելով սիրով զմիտոնցա համողեալ ի բարին. միթէ Տէր յաջողիսացէ. աղօթս առ նորա լալոտ աչօք մատուցանեմ, զի չնորհի. Սրբոց Տեղեացս զքեղ եւ զմեզ ի նոցա ինչըն եւ ի շառէն ազատեսցէ տեարցն մերոց օգնութեամբ. ա՛խ ի գրել՝ ընդ պղծոյն պապային չարեաց կռուեցայ. եւ ձեռքս ի դողել եւ սիրոս՝ եւ այլ չեմ գիտեր թէ զինչ գրեմ. զի ո՛քան աստ մտեալ է՝ չարաթ չի մնար՝ թէ առա պարտահէր մի թարց թէմէսուկի¹⁶ փէյտահ¹⁷ չի լինիր. մեռա՛յ համբերելով. ես ու դու այլ պիտիր պարծիմք թէ յաշխարհի վկերայ կեանք եմք արարեալ. մեղայ Տեառն Աստուծոյ բիւրիցս, մի՛ բարկացի Տէր՝ զի վասն Տանն իւրոյ է նախանձս. այլ ի վաղին կկորչի. Սուրբ Սարգիսն զինքն սատակեսցէ, ամէն: եւ այսօր ի Յունիսի ծն (15) յԱւրբաթի դ (3) ժամուն՝ վէքիլն լատին՝ այն որ ի շինութեան ժամանակն այդք է՛ եւ այժմ վէքիլ ասա՝ ևկն ի Սուրբ յԱթոռս, եւ ունէր ի մտի թուր թէ եւ զկախ առնել. զի սկիզբն խօսից զայտ իր՝ թէ քո մարդն ի Հալապ ի մեր Սարոնոց ազգէն ծէ (17) քիսա Զարիմայ¹⁸ տուր առնուլ. թէ ի հախէն կու զաս՝ թէ չէ ի Հալապ եւ ի Ստամպոլ ունիմք մարդ որ ի հախէն զայ, եւ մեք զհեզութեան հանպարհն ըմբռնեալ զյազթողն յամենայնի շիջուցաք զբարկութիւն նորա. եւ յետ բազում խօսից՝ այս եղեւ պայմանադրութիւն. զի ասացի թէ ի Ստամպոլ գրեմ վարդապետիս իմոյ՝ զի արզ մի՛ տայցէ նմա¹⁹ առաջնորդ լինիլ Հալապու. եւ իւրն գրեմ ի Հալապ՝ զի թէ զուրբը հնազանդութիւն սիրէ ելցէ անտի կամ աստ առ մեզ զայցէ, եւ կամ թէ յա՛լլ ուրեք գնասցէ. թէ եղեւ այսու զի ել եւ գնաց բարի. եւ թէ ոչ՝ այսուհետեւ դո՛ւք գիտէք, ես անպարտ եմ. զի ո՛չ է իմ կամ ընդ ձեզ ի դաւ եւ ի կոիւ մտանել. եւ ոչ վարդապետն իմ զայն կամի. եւ այսպէս սիրով զինքն յղեցի. եւ ահա փութով ընդ փայեկիս²⁰ քեզ ծանուցի. զի Միքայէլ վարդապետին արզ մի՛ տայցէն՝ առաջնորդութեան Հալէպու. զի թէ ծ (10) գլխէն լինի այն մարդն՝ որ թէ ի Հալապ կենայ՝ չի ազատուիր թէ ի ծածուկ եւ թէ յայտնի. ահա եւ մեր միաբանով իւրն այլ գրեցի ի ծածուկ. ինքն գիտէ. եւ յետոյ վնասն ի մեզ այլ կդիրաչի. եւ դու ընդ հանճարեղութեանդ՝ զայտ Սրմապեխոր շահեա՛. գրեցի եւ ահա մեր իշխանացն. թէ կամիս ցոյց տուր՝ զի նոքան դադարեցուացեն զնա եւ ածցեն ի հաւան. զի ի Միքայէլի առաջնորդ խնդրելոյն վազ զայ. եւ զհաշտութիւն ընդ իւր եղբարցն արասցէ. եւ այնպէս սիրով հան ի տեղոյդ՝ եւ զՄարոնոց զրոյցն խափանեա՛ գիտէ Տէր որպէս զսոցա զրոյցն տեսի. մեծ աղմուկ

15 Վախո, իրաման, յայտարարութիւն:

16 Մուրիակ:

17 Յայտմուիլ, երեան զալ, մշտոն ելլեւ:

18 Տուգամի:

19 Կոկնարկէ Միքայէլ վարդապետին:

20 Սուրբամդակ:

եւ խռովութիւն կյարուցանեն, որ երբեք ոչ է եղեալ. խնդրեմ ըսլով զի զայդ իրդ Աստուծով խաղաղութեամբ ի մի կողմն հանցես՝ այլ այնպէս զի մի զեղզ ի բամբասանս տայցես. եւ թուի թէ այդ մարդոց շատ գարտն այն է զի զեղզեցիքն յիւրեանց ձեռքն ձգիցեն, զի որպէս կամբցին այնպէս առնցեն. այլ լաւ չեն առներ՝ զի ինքեանք դատարկէ են. զայս բանս մի՛ յայտնցես նմա. եւ վասն ուխտաւորաց եւ ճանապարհի բանին, ահա զմեր որդի նորդի կարգապիտն ծովով յղեցի: Եւ այսպիսի զրոյց կայ՝ թէ Յունաց մեծն աստի այլը զալոց է, եւ զպատճառն ոչ գտնեմք. միայն թէ զայ՝ սէ՛ր ցոյց տուր նմա հանդերձ խոնարհութեամբ. այլ կամք քո է, Հո՛գի. զի այսոքիկ զրոյցը ոչ են հրաման տիրաբար առ քեզ՝ այլ իրը հօր աղախարչէ՞ (?) առ որդի համապատիւ սիրելի, եւ կամ եղբայր ընդ եղբօր աղնուազթի. զՄայիկ շատ չպահես ի տեղդ՝ եւ զամենայն զքո որպէսով՝ զքո վանուցն, զքո եղբօրդ՝ զքո Աթոռոյա՝ եւ զօրդ մոփրամածի զրոյց ի տեղդ թէ զինչ, եւ կամ թէ յայս ամի գո՞ն ուխտաւորք. եւ զքաղաքիդ, եւ զամենայն որպիսութիւնս լիով ինձ ծանո՛ թէ լաւ եւ թէ զայ՝ զոր տէր ի վատէն աղախանցէ՝ ամէնչ:

(Լուսանցիկին վրայ) Եւ թէ մշտով Սեխբոսի եւ մշտով Խանումի գըրամն յիւրեանքն եհա՞ս թէ ոչ. եւ թէ մեր եղբայր Սիմէռն վարդապետն մեծ ա՞յդը է, նա ի քեզ յանձին՝ եւ գու ի նա՞ եւ երկուքդ յԱստուած. շինի թէ տուարաբար ընդ միմեանս շարժցիք. եւ ողջոյն նմա բարում եւ իմա թէ հաւազցիք այն միւս կողմն սուրկունութեան կու դատին, մեր մարդոցն, Միքայէլ վարդապետին եւ այլոցն. եւ զնոցա խորհուրդն ևս խափանեա՝ մեծ վարձք է հոգոյի՝ թէ զայդ անունդ վերցնես յայնմ քաղաքէն. եւ թէ կդանիլի մէկ մարդոյ վրայ արա զարանցորդութիւն. զի խաղաղիցի օրթալին. այլ այդ Սըրմապեխի կամքն այլ լինի, զի մի՛ աւելի կամ պակաս խօսիցի. եւ թէ ի տեղոյս յայլազգեաց ոք ի տեղդ զայ՝ սիրով զնոսա շահեա, զի ի Սախուն նորաշէն յեկեղեցոյց (այսպէս) զլատ ձայն լուաք, որ թարց հրամանի շինեալը են թէ պէտ եւ մերո կերտեալքն չեն եկեղեցի այլ եկեղեցական կոչի. եւ զմայիդ սիրով արդահատեա՝ զի թէպէտ ի հաւատոց մեր օտար է, այլ լաւ տղայ է՝ եւ մեզ բարեկամ. եւ խորհրդապահ. զդրամն մեք կու տամք. այլ թէ խարշիլ խնդրէ՝ մի՛ արգելցնու: Եւ այլ զինչ գրեմ. մեռա՞յ. լին՛ր թէ Աստուած յաջողէր հետ բարեմիտ փայեկիդ՝ լաւ լաւ խնդրութեան եւ մխիթարութեան խօսքեր գայր զիենդանութենէ եւ զյաջողութենէ իմ աշաց լուաոյդ եւ յամենայն կողմանէ. եւ ողջ լեր ի պարծանս իմ, նեցուկ խարխալեալ որմոյս՝ եւ մշտատանջ որդի հարազատ Սրբոյ Աթոռոյս. եւ տէր լիցի քեզ եւ քոյոցն թէ եւ խոցն հովանի. քեզ ապաշխարանք գ (3) անդամ զգիրս կարդա, որ ինչ կայ ի մէջն Աստուծով կատարես. բաւ է:

(Խնեմի էջ) Եւ այսօր ի Յունիսի ծգ (13) յղեցի զէքիլն եւ զՊօղոս վարդապետն խարճնիւ. առ նախիմն թէ զնացէք տեսէք զինքն, եւ տեսէք զի՞նչ ասէ վասն Աստուրին: Գնացին եւ զարձան եկին եւ պատմեցին, թէ երդմամբ հաստատեաց թէ «Խաջապ փաշայն իւր բերանովն ինձ թէմպիհ արար ի գալոյս օրն, թէ անպատճառ գնա երուսաղմայ փաթթիքին ասա՝ զի արզ մի տայ որ Աստուրն իթլախ²¹ լինի. ես շատ կամեցայ, ինքն դայիլ²² չեղեւ, թէ չէ նորա արզն պիտի. արդ՝ գնա ասս որ անզատճառ Աստուրին իթլախի համար զարդն պայ. եւ յետոյ եկի ի գուրս՝ փաշայի քէհիայն եկն իրինայ արար թէ զան հայու բանն հետ երուսաղմայ փաթթիքին լաւ շինեա: Յետոյ Ժերքն շատ աղաչած է թէ գիր մի գրեա փաշային թէ անհար է այդմ լինի. եւ նա՝

21 Ազատի, արակուիլ:

22 Հաւամիլ, ընդումիլ, համաձայնիլ:

Հրաժարեալ թէ ոչ իշխեմ, զի սիրէ զԱստուրն. եւ մերքն ասացեալ՝ թէ ըդ-
Հայոց ազգն կթողու փաշայն եւ զայն մէկն կսիրէ՝ եւ նա հաստատեալ թէ
այն. եւ այնպէս եկին. արդ՝ ասի թէ քաղաքու ալ նմա տրուեր է, զի չորաց-
եալ կանաչն այսպէս ասէ. եւ մեք կամք ի շիւարի. ճարն յԱստուած է, եւ ի
ձեզ որ զղայրէթն չթողուս ի ձեռաց թէպէտ կաս յաշնատանս՝ հնարեալ տես
թէ նորա զափուքէհիասին²³ ո՞վ է. ժողովրդով գնա աղաչեա՞ զի ի Հալապ
դրեսց՝ թէ անհնար է արդմ լինիլ. զի Հայոց ազգն համայնք ի տիւանն կ'ել-
նեն. եւ զայն եւս թէ Երուսաղէմայ փաթրիքն ինքնազլուխ առանց այստեղաց
իշխանաց՝ բան չի կարեր առնել. զի այնպէս ասացեալ է թէ ի մօտոյ՝ քէհ-
իայն եւ ինքն զինի գալոց են. թէ ի զափուքէհիասին, եւ թէ ի սուլթանէն
եւ թէ ի վէզիր քէհիասին. եւ կամ թէ Հաջի Մելիտոնին ասե՞ս՝ որ ի նշանձի
փաշայէն գիր յղեն. եւ թէ չեղեւ այս եւ էշմալութիւն եկն ի վերայ, անհնար
է, երկրորդ Նարուգողոնոսորն Տանս՝ զմեզ պիտիր նեղի²⁴ Աստուած եւ տիւար-
քըն մեր հասցեն յօննութիւն Տանս՝ քեզ եւ մեզ: Եւ զայս որ լուայ այլ վիքր-
մանն յղեցի ի Հալապ, զի անօգուած է, եւ ինքն կանաչ՝ քան վնսու ի հոգս է,
զի զԱստուրն բերել տացէ, Տէր ինքն այց արասցէ: Եւ այսօր ի Հալապու՝
գի՞ր լա՛ց աղաղա՛կ եկն սայինով²⁵ գաղտ ի Միքայէլ վարդապետէն, ի ժողո-
վրծոց բերանոյն. թէ Աստուածոյ համար զայց ցաւս բա՛րձ ի մէնջ. առա փա-
շայի Հրամանաւն Սրմապեին ի Սրմամպօլ գնաց, զի զմեր զտունս աւերեսցէ՝
քանի մի հոգոյ որ մնացեալք եմք. ճարն յԱստուած եւ ի քեզ՝ գրեա՛ Պատ-
րիարքին՝ որ չհաւատայ Սրմապեին, Ասորոց վարդապետին եւ Միքայէլ
վարդապետին. թող լուէ՝ եւ զմեր տունն տայ աւերել. եւ մեք այլ ի Սրմա-
պօլ առ Պատրիարքն կզնամք. մեզ գիր տուր՝ զի ողորմիցի մեզ՝ եւ չմատնէ
ի ձեռա նոցա. զի այլ ճէրիմայ տալոյ՝ հալ չմնաց մեզ: Եւ երդմամք գրեալ
են թէ խն (45) քիւայ ի Հայոց ազգի վերայ պարտք կայ՝ եւ ինեղն եղեալ են:
Եւ ճշմարիս զի Սրմապեին ի տեղդ եկեալ է, այլ զարմանք այս, զի Միքայէլ
վարդապետն գրեալ է թէ՝ ծգ (16) հոգոյ համար արզ է յղած ի մերս կողմա-
նէ՝ զի սուրեկուն լիցին. գրեալ վարդապետին զի մի՛ թողցէ լինիլ. եւ միւսքն
այսպէս զրեալ են. բայց գո՛ւ խոհեմդ յամենայնի, գիտես իսկ զի թէպէտ այդ
Սրմապեին կոչեցեալ սուրբ հաւատով է, այլ ի բարեաց գործոց թափուր է,
թէպէտ ոչ եմ տեսեալ. վասն Աստուածոյ սիրով շահեա՞ այլ ամենայն խօսից
ունկն մի՛ դիցես՝ եւ որքան հնար է քո մարդոց սուրեկունի արզ մի՛ տայցես՝
Երկուց կողմանց, ոչ չարի եւ ոչ բարոյ: Ահա տեղոյ քաղաքապետն լաւ բան
մի արեր՝ Հուջիթ տուեր անել՝ թէ ամենայն ազդ յիւր եկեղեցին գնայ. եւ ի-
րիցներն ի չուրջ չի զան. եւ դու պնդագոյնս հաստատեա Աստուածոյ սիրոյն
համար. եւ խրատեա զայց մարդդ զի հանդարափցի. քաղաքն աւերեցաւ Հա-
յոց կողմանէն. եւ միւս Փէրմանն Մարտոնց՝ բնաւ պիտոյ չէր զի առնէիր. եւ
քո անունն ի մէջն գտնուէր. զի և ասս Լատինքն քրթմնջիւնն զմէնջ, զի գրր-
եալ են սոցա. եւ այնպիսի իր մի՞ որ քանի (անհասկնալի բառ մը)
կմէծանայ, ի սէրն Աստուածոյ ջանայ խափանել՝ մարդոյ մի՛ լուր՝ եւ թէ Ա-
սորոց վարդապետն ի տեղդ է՝ եւ նմա մի՛ լուկցես՝ զի արծաթն խիստ յստակ
չէ. սուրեկունի արզ մի՛ տար եւ մի՛ թողուր զի եւ նոքա մերոցն վասն տայցեն.
բեր զերկուց կողմանց մարդքն իշխանօք մերովք հաշուեցո՝ եւ այնպէս սիրով
յղեա ի քաղաքն իւրեանց. զի Աստուածով պիտիր ասել թէ Միքայէլ վարդապե-
տըն եւ այդ մարդ յայն քաղաքն չէին գտված՝ այն չՄուքիան ի Հալապ ա-

23 Գործակալ:

24 Սուրբաթակալ:

ուանորդ էր. եւ քան զԱրքահամու ժամանակի այլ չար եղեալ էր. եւ թէ առաջորդութեան ֆէրման ինդրեն վասն Միքայէլին՝ դու գիտես՝ այլ նա որ ընդ ամենայն արգաց ի կուի մտեալ է՝ ոչ կարէ անդ դէտ նստիլ, երկնչիմ թէ փորձանաց եւս դիպեսցի, զի այն քաղաքի մարդն ոչ նմանի այլոց քաղաքաց. ի ներս ճրագլույս չունին, եւ անգէտն. ի մեզանէ եւս թիկն կ'ածէ, եւ ապրուտամրի կերպէ՛ զրանն կ'անէ թէ չար թէ բարի՝ բարի խօս չկա. յետոյ մեզ կրրէ՛ թէ այսպէս արարի հանդերձ քարոտելով. ոչ գիտեմ թէ (մէկ բառ ի կողմէ զնուած) ձեռնարկէ՛ զի այսպէս բարակ խորհուրդ մի յիս եկն. եւ թէ ասիցես թէ է՞ր յլեցեր՝ ձանձրացայ ի գրոց նոցա եւ բարի նրատիւք արձակեցի. այլ նա՛ զաւետացն է մըրոնեալ զնանապարհ. երկնչիմ թէ ընդ նոյն գնալոց է. գրեա՛ նմաս սիրով. գրեցի ահա եւ ես՝ զի սթափեսցի. եւ յայլոց աղպաց տաւայէն զիշցի. ցան ի մեզ կ'հասնի յետոյ. բայց մի այսպէս գրիցես զի ի բերան առեալ որիշ կերպիւ շաղակատիցէ. զի բերանն եւ միտքն սէրուուի չէ, եւ ինքն տանս շահ մի չունի. քանի մի գանձապետ եւ նազիր գրեալ եմ, որ յայսմ ամի լաւ շահ ցոյց ետում. քանի որ նոքա (այսպէս) զընացեալ է՝ ընդ նոցա ներկակացեալ է. Աստուծոյ համար՝ յԱստուած եւ ի քեզ յանձին այն մարդքն՝ որոց անուանքն այս են. մահտեսի Խաչատուր որ այժմ ինքն վարդապետն զնա ի քէհայութենի մանզուլ արեր է, մահտեսի Գրիգոր, Ղուկասի որդի մահտեսի Յակոբ, տիրացու Սիմէոն, եւ խոջայ Մելքոն. չինի թէ այլ Սրմապեսն՝ նոցա ցաւ մի հասուացէ ի ծածուկ: նաեւ ոչ այլոցն, զի թէ յերկուց կողմանց սուրկունութեան բան անզամ մի այլ ի Հաւատպ մտաւ՝ շատ վնաս կլինի, եւ հաւատոյ պակասութիւն. եւ մեզ խիզճ եւ անուան կոռորութիւն. մի ասիցես թէ ահացնելոյց համար կրրեմ. քառ եւ մի լիցի, զի փորձիւ գիտեմ յանցելոյն. Աստուած միայն զիտէ զքայածս յայնմ ժամանակի. եւ Տէր քեզ կեանք տայ՝ զի լոււար եւ զնոսս արձակեցեր. թէ չէ ընտանեօք զնացած էին յերեսունն: Եւ լալով ժոեմ զի եւ այժմ հանդարսեցուցես զերկու կողմն. նոքա աղերսելով գրեալ էին՝ թէ մեզ գրեա եւ առ մեզ յեկա, զի առցուք եւ զնացուք առ Պատրիարքն. այլ անդը ոչ յլեցի, զի վմիւնանց դիրսն կկողոպատեն. այլ համարձակ առ քեզ յլեցի՝ լո՛յս աշաց. զի թէ եւ նոքա դայցեն՝ ընկալցիս սիրով. եւ հաշտեցուացես, եւ յղեսցես՝ զի ազատ լիցիս. նրէթ ի ձեռիխնդ տաեալ զիմաշյէ արած հուչէթն, սուրկունի արդ բնաւ. չի տաս՝ ո՛չ նոցա եւ ո՛չ նոցա. չի տաս՝ Աստուծոյ համար՝ չի տաս. զՄարոնոց բանն ծածկեսցես եւ անհետեսցես, զի մեզ վնաս գոյ ի մէջն. եւ Միքայէլ վարդապետին թէ Փարզ կու տաս առաջնորդութեան՝ չէ չէ՝ զայն դու գիտես՝ զի թէպէտ ես ձեցից զքարն ի հոր, այլ հանելի՝ ահա զժուար է. թէպէտ ինքն յինքն (Երկու բառ անընթեռնի) զակամքն եկեալ է, ոչ թէ իւր թշնամիքն միայն ասեն, յիւր գրերացն յայսնի է թէմիզ. այլ չի տաս, սիրով շահիլ պիտիս: Ա՛խ, հո՛գի, մինչեւ յե՞րբ այսպէս տանջիցիմք ի ձեռս անդիտաց:

ԱԱՀԱԹԱՒԹԻՒՆ

1 Կմիք չամի, ապահովարար պատուած:

2 Հասցէիմ տակ՝ տարրեր ձևագրով գրուած է.

Վասն հալէպու կուոյն եւ Մարոնոց եւ վասն չար Աստուրին եւ լիք Պապայ Յո-

վանէսին:

ՆԱՄԱԿԱ ԹԻՒԻ 3 (31Ա)

ՀԱՍՏ

ի ճեռն մեծի Պատրիարքին՝ հասցէ գիրս ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ**Է**

Տեսանդ Յովաննու Աստուածաբան վարդապետիդ՝ եւ մեծի
Պատրիարքիդ՝ զքրիստոնական ողջոյն ընծայեմ կաթողին
բաղմամբ եւ անձկատոչոր ըղձիւ՝ եւ հայցեմ յԱստուածոյ
լիցիս ողջ եւ առողջ կենօք ի պարծանս իմ, ողջ լեր:

ՄԵՊՈՒԵՑՐԵԼ թ. [1724]

Ընդ որոյ եւ այս ինչ յայտ լիցի քումդ գերիմաստութեանդ՝ զի ընդ
դատաւորին՝ մեր Սուէֆիան եւ Պաղտօն եկին, եւ զկնի քանի աւուրց իւսուփ
աղայի չուխատարն՝ եւս եկին, եւ բերեալ զգրեանսն զամենայն, եւ ընթերց-
եալ յոյժ բախսացք յոգի եւ ի մարմին, զի թէպէս եւ տրամեցաք սակս տկա-
րութեանդ՝ այլ յոյժ բերկրեցաք ընդ առողջութեանդ՝ զոր Տէր լուսաւոր
պահեսցէ զհոգոյ եւ զմարմնոյ զաշս քո: Եւ լաւ ես արարեալ զի սիրով ըն-
կալեալ ես զնուիրակ վարդապետն. Աստուած տայ զի մինչեւ ի վերջն սիրով
լիցի, թէ աէտ չ յոյժ տաժանելի. Եւ վասն հոգեծին որդեկին մերոյ Երեմիա
վարդապետի գործոյն յաջողման յոյժ բախսացայ յոգի՝ ոչ այնքան ընդ ինչոն՝
այլ ընդ Աստուծով գործոյն յաջողումն, զոր Տէր զօրացուցէ: Եւ ահա գ (3)
գիր չնորհակալութեան. ա. կտրինու, ա. թէքիրտաղու եւ մէկ միւս զասա-
պայլց² գրեալ յունց ի գրաբերիս. Եւ միւս այլ մեծ զիր մէծի մայրաքա-
զաքիդ՝ զոր խնդրեմ զի յամենայն եկեղեցիս ընթեռնուլ տայցես. Եւ մէկ գիր՝
եւ ա. հուչիթ՝ վասն Հալապու ուխտաւորացն զոր Միքայէլ վարդապետն տը-
ւեր չ առնել. զայն Փէրմանիւ հաստատեցին՝ զի վարձք է. Եւ զայդ մեր ինե-
լոք Մինաս վարդապետն շահեցես՝ եւ ի պասեքին բարեալ հասանիլն քո՝
անպատճառ ի Սուրբ Վանքն յդիցես, զի այս ամս ոչ էր արժան նմա հեռանալ
յեղրօրդի՝ կամ պարապ մնալ. այլ զինչ առնիցեմք, թող կարգայ՝ եւ զնաս-
ցէ. Եւ Մաղաքիա վարդապետին վասն՝ ո՞չ է ինձ նահ գրել ինչ քեզ. յԱստ-
ուած եւ ի քեզ յանձին, զի յոյժ երկնչիմ վասն ծանր շինուածոյն, այլ Տէր
օգնեցէ եւ Սուրբ Սկրտիչն իւր. Եւ զմեր որդի Պետրոս վարդապետի գրե-
րըն եւս յդեւոց եմ: Եւ վասն միւս իրին՝ որ փոքր գրիւ հոգացեալ ես զինդու-
թիւնս իմ, Տէր զերեց հոգացէ. այլ գիտես զրնութիւնս իմ, եւ մանաւանդ թէ
ո՞վ է որ պիտիր հոգս տանի. միայն յԱստուած եւ ի սուրբս իւր յանձին. եւ
եւս՝ ըստ այս թէ իմ կեանքն Քրիստոս է եւ մեռանիլն ինձ շահ, այլ դու ա-
զօթեավ վասն մեր, որպէս եւ մեք վասն քո միշտ. Եւ զայնս զորս արարին՝ թո-
ղուցուք յԱստուած յըշտեմարանապետն հոգոց. Եւ վասն կալոյդ՝ հոգի ինձ
զի՞նչ զրեաւ խոհեմ մտօքդ զնեամ՝ քանզի գիտէ Տէր՝ զի եւ ի՞մ է կամ, զի
ելեալ զայցես աստ, որ տաք իմ արձակեցի յեւս եւ ի մուտու՝ զի չըարկանայ
Աստուած՝ այլ ի նստիլս մանձրացեալ եմ, քանզի ո՞ր աչք զապուլ կանէ՝ տե-

1 Սպասաւոր:

2 Աւած, զիւղաբազմէ:

սանել զայս անիրաւ հարկապահանջութիւնն՝ այլ Տէր տացէ զհամքերութիւն ։ Եւ թէ զիտես որ քոյդ ի տեղոյդ խախտումն՝ Սուրբ Յանս եւ ամենայն բարեկարգութեան խախտումն չի լինիր նէ՛ կամք քո՞ւ է՛ բայց թէ զիտես որ յելանելն քայդի՛ ամենայն կվերջանայ՝ ուրեմն գու քեզէն իորհեաւ ։ և թէ հարցցես մինչեւ յե՞րը, եւ ե՛ս սաեմ՝ մինչեւ Աստուածա այց արասցէ ։ Եւ մինչ կայեաք վասն որդեկին մերոյ Խօրայէլ վարդապետին ի վարանումն՝ թէ ընդէ՞ր ոչ է հասեալ, այսօր ի Սեպտեմբերին (5) յեղայր մահեսի Սեղրոսէն դիր եկն թէ հասեալ է՛ և զարմանք որ ի քէն զիր ոչ գոյր ։ և ի միւս զիրսն գրեալ էիր ։ թէ զպարտսն ետու ։ եւ նա գրեալ թէ յիս ոչ է հասեալ դեռ եւս՝ եւ վասըն արեւելից նուրիսակութեան՝ ես ժա (11) արդդ գրեալ եմ, եւ եղայրն իմ Արքահամ վարդապետն դրեալ է՛ թէ ժ (10) քիսա գրեալ ես ։ Եւ վասն վարպի՞ աւա յոյժ շիւար մնացաք, զի բովանդակ կմպէթքն ի տեղի մնաց ։ Աստուած նէկը տայ մեր Սուրբասին՝ թէ որ ահ չկայր ճանապարհին՝ զամենայն զպատութեալս եւ զգրեալս ընդէ՞ր մոռացաւ ։ վասնորոյ թէ հնար է ստիպով ա՛ու եւ յզեա՛, եւ զամենայն զոր գրեալ եմ վասն Աստուածոյ հոդացես ։ Եւ բգժիտու քժ ժամանակ ինչ ի մնան Հաստատեցես՝ մինչեւ տեսցուք լինի թէ Աստուած ճար մի անէ ։ եւ վասն Հալապու այլ ոչ զայն գրեմ՝ եւ ոչ զայն միայն զի Աստուած փրկեսցէ զքեզ ի նոցա երկոցունց կողմանց չարէն, զի անապէ են յաղմուկ եւ ի կոփւս :

(Լուսանցինի վրայ) Եւ վասն Աստուածն այսկս իմա ։ զի մինչշեւ փաշայն եկեալ էր ի Սամարիայ, յդեցի առ միւս թէ վասն Աստուածին զի՞նչ ասէք զուրաք, զի լուեալ էին եւ նոքա, թէ վասն վասնութեան զալոց է՛ ։ Եւ նոքա զազակակ բարձեալ են թէ մեք այլ որ կամիմք զդալ նորա ։ Եւ այսու խորհրդով զնացին առ նախիպ էֆէնսին, իսկ նորա խրատ տուեալ թէ յետ զնարյան իմոյ ընդ առաջ փաշային, արզուհան գրեալ յիղցէք, եւ ես ծանուցից մեծին եւ կամ թէ առ քիսա տուէք վերցնել տամք ։ Եւ յօր զնարյոց զնացին մերքն առ նա եւ նա ասացեալ էր թէ զ արդդ տայք՝ լինի, եւ թէ ոչ ոչ ։ Եւ մէք յանձն ոչ առաք, առելով թէ Աստուած ողդրմած է, թող գայ բայց արզուհան մի յինէն մեծին գրեցաք եւ գ վէքիլն՝ էֆէնային ։ Եւ փաշայն ի Սամարիա հեւաս՝ եւ մէք պիտիր յիշաք՝ յանկարծ տեսաք զի ընդ Յունաց թէրմիման կեսարիին եկն Աստուած նախքան դիմաշայն ասսա ։ և իջեւանեցաւ ի վանքն Ասորոց ։ Եւ եկ առ մեղ՝ եւ յետ աւուրց ինչ զանկատ արարեալ ասս՝ անդ՝ թէ ընդէ՞ր վարդապետն յիմ երեսն ոչ նայի ։ Եւ ապա ժողովեալ զեղբարսն եւ բերի զննքն այլ՝ եւ առաջի եղբարց խրատեցի, սաստեցի եւ յանդիմանեցի, թէ ընդէ՞ր եւ զի՞նչ մտօք եկեալ ես ։ Եւ նա թէ զուռնն իմ բերեմ տաս ։ Եւ ասացի թէ զինչ օգուտու՝ որովհետեւ խայտակութեամբ կրկին գընալոց ես ։ Եւ նա յարտասուս Հարեալ թէ սուս թէ իրաւ ասաց մինչեւ յե՞ր Հայածես զիս ։ Եւ ասացի թէ ազդն բովանդակ քեզ ոսոնիք են ։ Եւ յետ բազում խօսից՝ ասաց թէ դիտեմ զինչ խորհեալ էք վասն իմ, եւ են ընդ ձեզ ի մաքառ ոչ կարեմ մտանել թշնամութեամբ (յարող էշ) եւ զիս փաշայն բռնութեամբ երեր ։ բայց ի ձէնջ զայս ինդրեմ զի վասն Աստուածոյ աղաս առնէք զիս՝ զի ծողուլ ուշացն լրտով զիս անիծեն՝ թէ դու ես պատճառ մեր յերուաղէմէ եւ լանեն ։ արդ ինձ ճար մի տեսէք որ իմ տունն ի տեղո գայ, եւ ես ընաւ ասս ոչ կացից, եւ զնամ առ քաղաքապետն եւ այնպէս հնարեմ որ ընաւ մեզ չըեւէ

3 Անկի կամ արծար քերք :

4 Ազերապիք :

5 Յունաց Պատրիարքարանի փոխանք, որում բազմից կամարկէ Նարայակիր իր համակներուն մէջ, ժխտակամ արտայացուրիմներով :

զայս բանս . Եւ ասացից թէ ցամաքի ուխտաւորաց զիս թէրճուման կարգեաց վարդապետն , միայն ինձ ումուտ մի տուր : Եւ ես այլ ասացի թէ յանցեալ ամին եկիր եւ գնացիր՝ վնասդ ի մեզ ոչ եհաս , զքո լաւութիւնդ ի Ստամպոլ դրեցի , եւ այժմ թէ այլուի խաղաղութեամբ գնացիր՝ կրկին գրեմ զքո լաւութիւնդ , ինչի թէ սիրու նոցա քաղցրասցի , եւ հաշտեացին ընդ քեզ՝ եւ ապա եւ կեսջիր . եւ այսպէս համոզեալ գնաց սիրով յիշխանն իւր : Եւ փաշայն եկն եւ գնացաք զինքն ի տեսանել , եւ ընկալաւ զմեզ սիրով եւ բնաւ ոչինչ յիշեաց վասն նորա , եւ նախիպ էֆէնախն էր առաջի մեր մտնող եւ ենօղ՝ եւ Զէմալիտինն , զի ի տուռ նախիպին էր իջեալ , եւ անդ գնացաք ի տեսանել , Եւ յիտ առուրց ուն Հրեայ սառափ որ ընդ քաղցրապետին եկեալ էր , եկն եւ ուներ ի ձեռին կարմիր մօհրու՞ ք . թէմէսուկ , մինն զն (200) եալտուզի , եւ միւսն թնձ (250) թաւարլոյ (?) եւ ասաց թէ ի Շամ Հրէի կին մի ետ ինձ զսոսա եւ զիս վէքիլ կարգեաց , զի ի ձէնջ պահանջնցից . Եւ ի տեսանելն զայն մեր օրհնեալ վէքիլին , իսկոյն աղաղակեալ եւ եախալամիշ զՀրեայն արար թէ թէմէսուկրս զալու է , զդորս տուողն ինձ ցոյց տուր . Եւ նա զյաւիտենից ամօթն զգեցեալ ել զնաց . Եւ յետոյ Աստուրն ի մէջ անկաւ , ի (20) զռուչ տուաք եւ զթէմէսուկին առաք , եւ տեսաք զի յիրաւի սուտ մօհրով էր . Եւ զկնի աւուրց Աստուրն վէքիլին եւ Պօլոս վարդապետին ասացեալ էր՝ թէ եկի եւ կզնամ եւ զնոր եափուն ոչ տեսի . Եւ նոցա տարեալ չընցեցուցեալ էին՝ և նորա յոյժ հաւնեալ՝ եղուկ իւր կարգացեալ թէ ընդէ՞ր յայսպիսի աւուրքս ե՞ս ի մէջ սպասաւուրութեան տանս ոչ գտայ , Եւ յետոյ յայնմ երեկոյին եկեալ էր առ վարդապետսն զրոյց չամ սրարեալ , եւ առեալ զվարդապետսն եկն առ իս եւ պատմեաց յերկար՝ զիւր պատմութիւն եւ զպապային չարեաց .⁷ Որ յանցեալ ամին՝ նախ Յովանէսն մտեալ ի խուց Աստուրին եւ զինչս նորա գողացեալ եւ իմ իմացեալ ասէ զայն , եւ ես եւս մտի ի խուց նորա՝ առ ի գողանալ յընչից նորա , եւ գտի զայս պղնձեայ մօհրու՝ եւ զերկու թէմէսուկի , եւ առեալ պահեցի . զգիրսն ի Հրեայն ետու՝ զի առցէ ինչ ի ձէնջ եւ ընդ իս բաժին արասցէ . այլ յորժամ տեսի զծունա Աստուրծով նորոգեալ , եւ յայտնի եղեւ իրու՝ առ զկնիքս եւ տես եւ ճշմարիտ երդմամբ հաստատեաց թէ ի Պապայ Յովանէսի քսուրի մէջն հանի . Եւ մեր տեսեալ զահի հարաք , բայց կարծեմ թէ վէքիլ որդին մեր ոչ էր ճանաչեալ՝ այս իրս ոչ էր յայտնի եղեալ , զոր Տէր լիցի վարձահատոյց . զոր ահա զմի թէմէսուկն այն սուտ կնքուն յղեցի առ քեզ՝ զի ամենեցունց ցոյց տայցես եւ զնզովս արողին տայցես կարգալ . Եւ պահեալ զի մի գուցէ թէ այլ գոյ ամս սուտ կնքուն , տե՛ս եւ համեմատեա՝ զի մի իսարիցիս : Արդ՝ Աստուրին կրկին զայս յոյս ետու՝ թէ վարդապետիս եւ ուղովը դոց զքո լաւութիւնդ ճանուցից՝ զի մեծ բարութիւն ընդ մեզ արարեր . արդ՝ ես քեզ ծանուցի , իսկ գոյ եղարցն ծանո՛ , և զգուուի իմ լաց թէ զի՞նչ արարից ընդ անիքաւին ընդ այնմիկ . այլ Աստուրն խաղաղութեամբ ել եւ զնաց այսու յուսով , թէ ի ձէնջ պիտիր զիր տամ բերել՝ եւ զոտուն նորա յղեալ բերից . իսկ միւսն ի Շամ նստեալ ասացեալ չ Աստուրին թէ եկ զնամք ի Ստամպոլ ի Պալատ , եւ զՔրդերու ներքեւն վերեւ առնել տամք , եւ ահա մօհրն ի ձեռս է , զի իմացեալ է չարն թէ նա առեալ է . Եւ այսու յուսով կամի թէ զնա որսալ , զոր Տէր զատեսցէ զշարսն չարեալ . ի տեղիս յայս զդատեան ասա հո՛զի վարդապետ , այս այսպէս : Եւ քաղցրապետն եկն խրոխս պերճութեամբ եմուս ի քաղցրաք . գանկատի զիր տուող չատ ի վերայ գ.ից ազդացս՝ և ասեն թէ թէֆթէմի Փէրման եւս զոյր ընդ ինքն , սակայն ոչ ումեք ինչ մեղանչեաց , զի

6 Կնիք :

7 Յովիանէսն Պալիմէտիցին է (Ձե՞ս առաջին նամակի քիւ Յ ծանօթութիւնը) :

ծանեաւ որ առ նախանձու էր . եւ էառ զոր ինչ էառն . եւ ետ մեղ գիր հաստառ-
մութեան , սակայն ք ազգն բերին դիւրեանց ֆէրման որ յետ Սուրբ Յարու-
թեան շինութեանը բերեալ են թէ Քէֆչ շինի . եւ մեզ ոչ գոյր . արդ՝ թէպէտ
քաղաքավետն ողորմեցաւ եւ ըստ նոցա գիր ետ մեզ՝ այլ թէ որ ֆէրման չի-
նի գլխացաւանքն ի տեղն է . Յոյնքն ի հէրու բերած է . Աստուծոյ հաժար
տես զզայան եւ ըստ նոցա օրինակին՝ մէկ ֆէրման մի մեղ յղեա . թէ զվանքու
այլ մուծէր ի մէջն՝ բարի , եւ թէ ոչ Սուրբ Յարութեան՝ յանհոգս թողեն-
լոյ բան չէ՝ ահա ասացի . եւ ասոի զնաց ի նէմէլ , եւ զայն յղեալ գիրդ ոչ
ետու , մին՝ զի մի բարկասցի , եւ միւս զի գրեալ էր թէ Մար Ետղուալ եւ Գլո-
րիգոր Քիլիսայքն ի քեզ յանձին . եւ առանձին զնացի ի տեսութիւն , եւ սիրով
ընկալաւ . Տեսոն փառք՝ զի ոչինչ վնաս արար մեզ քրիստոնէցու՝ բացի կիր
մասիցն : Գրես՝ թէ հին պարտքն նոր կ'առնես . Ղամակին մեռաւ , զատաւու-
րին ուասմ տալու են , գ (3) տոպրակ եւ կէս ի մէջն կպահանջեն . Եկ մի՛ տար՝
ինչ լսմ զգլուխս : Եւս՝ այս ք Զատիկ էանց որ ի տեղու եմ . յառաջին Զատ-
կին մեր Պօղոս վարդապետն խոսութեամբ զնալ կամէր՝ թէ զՍուրբ Յարու-
թիւն ինձ չտուիր . Աստուծած օրհնէ զմահատեսի Մերունն արդիլեաց . յերկրո-
դումս՝ Մինաս աթոռակալն զրեալ էր թէ փոյթով զայցեն՝ զնալ կամէր՝ մէք
աղաշանօք արդիլեցաք , եւ թէ զոր ինչ հարկիս որ նմա կառնեմք եւ գտուրս
եւս՝ յայս ինզութեանս միջն՝ զայն թող ինքն վկայէ . այլ կարօտ ունի եպիս-
կոպոսութեան . ասացի թէ կարգն Պատրիարքին է եւ ապա մեր : (Վերի լու-
սանցքին վրայ) Եւ յայնմ ժամանակի ինքն այլ ասաց թէ այո՛ . բայց յանցեալ
օրերն ասացեալ է թէ ստոյդ յայսմ ամի զնալոց եմ . եւ ոչ թէ գժուութիւն ինչ
ունի , այլ զնամ ասէ . ահա յառաջ գրեցի , զի թէ ի ծածուկ մահատեսի Կարա-
պետին ասես՝ որ չնեղանան , կամ թէ չես ասե՞ր՝ գու գիտես . միայն թէ զնամ
ասէ այլու՞՝ այլ ոչ կարեմ արդիլել , եւ ոչ արդիլեմ , զի յիմ կենաց ձեռքն
եմ պէզար , եւ սոցա քնութեան ես ոչ հասի . թողութիւն արա՞ ա՞ի ասէի թէ
ո՞ տայր ինձ ըզ . . . իմա՞ զի Աստուրին ասաց թէ զմօհըն ի չՅովաննիսի քու-
րէն հանի , առանց վկայ . այժմ զառաւն եւ զատոյդն ոչ գիտեմ . այլ զայս յլա-
տուծոյ իննդրեմ , զի ո՞ ոք արարեալ է՝ յԱստուծոյ պատժեցի . յերկուսից
մէկն է . եւ ինձ գիր մի շատ կնքիւ տուր գրել եւ յղեա՝ ի ժողովրդոյ բերա-
նոյն , թէ մէք ամենենքին զԱստուրի տան բերին ի տեղդ ոչ կամիմք . անպատ-
ճառ զայդ արա : Եւ նախիպն այժմ յոյժ լաւ է ընդ մեզ եւ ընդ Յոյնսն . բայց
Լատինն թուր թէ իւրցն զրեաց զի ջանացեն փոխել . զզացո՛ հաջի Մէլիսո-
նին եւ գու եւս զգոյշ լեր . պարտքն նոր՝ զծան (այսպէս) անցաւ . յԱստուծած
յանձին . եւ ընդէ՞ր ի միում գրի ծրեալ էիր՝ թէ ո՞վ որ քեզ ասէ թէ ի տեղ-
ւոյդ ել՝ այսպէս եւ այնպէս լիցի . հապա ո՞րպէս պիտիր լինի . ի տեղւոյդ
օդնութիւն չկայ , յայլ ուստեք նոյնպէս , ես ասս պարապ զի՞նչ արարից .
ընդ ցաւակից եղբարսն խորհուրդ արա՞ ահա եւ ինքեանց եւս գրեցի . տեսէ՛ք
թէ ո՞րպէս կ'առնէք , զի անհնար է թէ ուփտաւորաց կէլիրով այս պարտքս
առուի . միթէ յԱստուծոյ այց լիցի . բայց թէ եւանել ինձ լիցի , հաւատարիմ

8 Յայն եւ հասին Պատրիարքաբներաւ կողմէ սկսաւած նորագուրիմն է այս ,
1719ին : Եղբայակիր Պոլսի կը զսմաւէր տակալին երբ նորգուրեամ երավարուսի լուրը կը
համի երաւապէմէմ : Չառ մեծ զդուարութիւններավ Նըրայակիր եւ Կոլստ կը յաջորդի Ե-
րեթ և Հայց համար երամանպէր մը տանել , զոր կը դրկն Համմա վարդապետին (1720) ,
նորոգուրիմնենը սկսելու :

մի ի տեղու՝ ընդ վկարին նստիլ պիտի. եւ ողջ լեր ի պարծանս հողոյս Գրիգորի, որ ի Սեպտեմբերի թ (9) զգիրս ծրեցի, ամէն. ի մէնջ ողջոյն տուր ամենայն բարեկամաց զմեզ հարցանողացն. բաւ է:

(Հասցէին տուկ) Զամքէրթէն տէրտէրն զաջդ համբուրէ. եւ վասն Աստուծոյ զմւակուտարու մեծ Տէր Յակոբն առաջի քո կոչիցես՝ եւ հարցցես՝ թէ սորա փեսայն նմա ի՞նչ անիրաւութիւն արեր է՝ յետս դարձուսցեա. զի այս մարդու՝ ոգով չափ կ'աշխատի աստ՝ եւ զոր ինչ ի ձեռքն անկանի ի վերայ ձանս կիսարչէ. վասն Աստուծոյ եւ հօրդ⁹ խաթերն՝ լաւ դատ առնիցես. եւ սորա կէլիրին տիրութիւն առնիցեն լաւ՝ անպատճառ չմոռանառ՝ զի յուսադրեցի յոյժ՝ զի վիրաւորեալ էր. զառած ըստակն ի փեսայէն Զամքէրթէնին մաս յդիցես. եւ զծէր Սահակն սաստիցես՝ զի մի խառնիցի ի թէմ սորա. թէ չէ՝ ինքն զիտէ :

ՆԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Նամակին ոկիզը գտնուած են երկու կմիջներ, որոնք պատռուած են հետագային:

Հրատ. ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵՆ

(Շաբ. 1)

9 Կոլու Պատրիարք սովորութիւն ումէր Եղբայակիրք իր «հայր»ը անուանելու: